



ԲԱԶՄԱՎԵՊ

ԺԴ ՏԱՐԻ, ԹԻԻ 21.

1856

ՆՈՅԵՄԲԵՐ 1.

Բ Ա Ր Ո Յ Ա Կ Ա Ն

Ազգն է բարոյական մարդ ¹ :

Կարգն եկաւ խօսելու վեցերորդ սըխալ գաղափարին վրայ՝ որ է ըսինք Չըճանչնալը ազգին ինչ վիճակի մէջ ըլլալը : Ընչուչտ ամէն լսող պիտի գարմանայ կարծե՛նուս վրայ՝ թէ ազգերնուս մէջ կը գտնուին այնպիսի անձինք՝ որ ազգին հիմնակուան վիճակին վրայ սխալ գաղափար ունենան , անոր ինչ վիճակի մէջ ըլլալը չճանչնան , և այն պատճառաւ ալ կարենան փնասել ազգին : Յիրաւի նաև ուշադիր մարդու մը առջին խելքէ դուրս կ'երևայ այս բանս : Բայց ինչպէս որ յայտնի է իմաստուն մտաց՝ շատ ճմարտութիւններ այնպէս նուրբ են և ծածկուած որ սրահայեաց մտաց նայուածքով ալ չեն տեսնուիր՝ առանց արդարակորով տրամաբանական զննութեան : Ընոր համար ընդհանուր ճըլը-

մարտութեան մը խելահաս ըլլալու համար՝ պէտք է առանձին քննութեան տակ ձգել զայն ընդհանուր ճմարտութիւնը բաղկացրնող մասունքը , և այն մասնաւորներէն իմանալ ընդհանուրին վիճակը :

Մարդուս ճանաչմունքը նախ և առաջ իր անձին վրայ կը բանի . ինքզինքը և իր անձին կարողութիւնները կը քննէ . ինքզինքը կը ճանչնայ , և իր անձին ամէն աղէկութիւն կ'ուզէ . և իր անձին համար ամէն ձեռքէն եկածն ընելէն ետև՝ ճանաչմունքը կ'ընդարձակի , կը սկսի իրեն բարերարներն ու մերձաւորները ճանչնալ , ու անոնց ալ աղէկութիւնը կը սկսի ուզել : Եւ այս կարգով բանի որ ճանաչմունքը կը զօրանայ , այնչափ աւելի կը սկսի ճանչնալ իր նմանները , և անոնց ալ բարիքն ուզելու հետ կ'ըլլայ : Ընոր համար կըրթուած անձ մը աղէկ ճանչնալով ինք-

¹ Տես հտ . ԺԲ , էրես 225 , 257 : հտ . ԺԴ , էրես 69 , 133 , 213 , 262 :

զինքը , և իրմով ընդհանուր մարդկու-
 թիւնը , ընդհանուր բնութեան օրինաց
 կարգով ամենուն ալ բարիքը կ'ուզէ ,
 նաև իր թշնամիներուն . վասն զի այս
 բնութեան օրինաց կարգէն կը հասկը-
 ցուի՝ որ մարդուս պարտքն է , սկսեալ
 ինքիրմէն , ամէն իրեն նման բնական
 արարածներուն աղէկութեանը համար
 աշխատիլ : Ասկից հետեանք կ'ելլէ ա-
 ուջին՝ թէ որչափ որ մարդիկ մոլու-
 թեանց ետևէ կ'երթան , և իրենց ան-
 ձանց վնասակար եղած գործոց ձեռք կը
 զարնեն , կարծելով անոնց մէջ գտնել
 իրենց հանգստութիւնը , կը սխալին . և
 բրածնին տգիտութեան գործ է և բը-
 նական օրինաց դէմ . և երկրորդ՝ որ է
 հետեանք առաջնոյն , թէ որչափ որ
 մարդիկ իրարու թշնամութիւն կ'ընեն
 և իրարու վնասը կ'ուզեն տգիտութեամբ
 ընդդէմ բնական օրինաց կը գործեն :
 Այս մարդ մը այսպիսի բնութեան դէմ
 սխալման մէջ իյնալու համար՝ հարկ
 է որ չճանչնայ իր անձին ինչ վիճակի
 մէջ ըլլալը և իր բնութեան վախճանը ,
 որ իր անձին աղէկութիւնը ուզելու ա-
 տեն վնասակար գործոց ձեռք զարնէ :
 Այս ասոր հետեանքն ալ կ'ըլլայ՝ նոյն-
 պէս սխալ գաղափարով դատմունքը ը-
 նել ուրիշ իր նմաններուն վրայ ալ : Այս
 ինչ կարգով որ ըսինք՝ թէ մարդս իրեն
 և ուրիշներուն աղէկութեան վրայ կ'աշ-
 խատի ըստ բնական օրինաց՝ եթէ ունե-
 նայ շիտակ ճանաչմունք , նոյն կարգով
 ալ հետեալբար իր տգիտութեան մէջ
 կը սխալի . որ է ըսել՝ թէ նախ ինքն ի-
 րեն ինչ վիճակի մէջ ըլլալը չճանչնար ,
 և ետքը նոյնպէս ալ իր մերձաւորներուն
 և իր ազգին վիճակին վրայ սխալ գա-
 ղափար կ'ունենայ : Այնպէս տգիտու-
 թեանէ առաջ եկած ըլլալով այս ճանաչ-
 ման պակասութիւնները՝ ոչ ոք կ'իմանայ
 իր չճանչնալը : Այսին թէ կրնայ հաւ-
 կընալ թէ որ սկսի քննել այսպիսի ան-
 կատար ճանաչմամբ բրած աշխատանք-
 ներէն քաղած օգուտը :

Ասկից կը յայտնուի որ մենք ազգին
 ինչ վիճակի մէջ ըլլալը չճանչնալը ը-
 սելով՝ չենք իմանար նիւթական , քա-

ղաքական վիճակը . այլ թէ չճանչնալ
 ազգին բնաւորութեան վախճանը , և
 թէ որչափ հեռու կամ մօտ կը պտը-
 տի այն վախճանէն . և թէ որ բանե-
 րուն մէջ կը սխալի , և թէ ինչ ճամ-
 բաներով այն սխալմունքներէն կրնայ
 ազատիլ : Այս ամէն տեղեկութիւն-
 ներն ունենալու համար բաւական չէ
 խոհական ըլլալը , բնութեամբ արդա-
 րասէր ըլլալը . այլ ամէն ուրիշ ծուռ
 գաղափարներէն ազատ ըլլալէն ետև ,
 պէտք է նաև կրթութեամբ ըլլալ շատ բը-
 նական և գերբնական անժխտելի ճշ-
 մարտութեանց սկզբունքներուն մէջ .
 պէտք է մարդուն յառաջ քան զամենայն
 ինքն իր բնութեան գերազանցութիւնը
 ճանչնալ , և գիտնալ թէ ինքզինքն իր
 երջանկութեան հասցընելու ճամբան որն
 է : Այնք դիւրին բաներ չեն այս մեր ա-
 պականեալ բնութեան առջին տգիտու-
 թեան մէջ ծնած և այսչափ շիտակ գա-
 ղափարներով պաշարուած մարդկութե-
 վիճակին մէջ : — Այլ թէ այդպէս է , ըսէ
 մէկը , չկարենանք պիտի երբեք մեր
 ազգին պայծառութիւնը հոգալ . որով
 հետև խիստ դժուար պիտի գտնուին
 այնպիսի անձինք՝ որ այդ պահանջեալ
 կատարելութեանց ճանաչմունքն ունե-
 նան նախ իրենց անձանց վրայ , և ետ-
 քը ազգին վիճակին վրայ : Այս բանիս
 գործադրութեան դժուարին ըլլալը ինք-
 նին յայտնի է ինչուան հիմա ազգին վրայ
 եղած աշխատանացը շատութեանէն , և
 եղած յառաջադիմութեան սակաւութե-
 նէն : Այս գժուարինը անհնարին ըսել
 չէ . այլ քրտնաջան կարգաւորեալ աշխա-
 տանքի կարօտ ըսել է . և բոլոր դժուար-
 ութիւնն է մտադրութե և կարգաւոր-
 ութեան վրայ : Այնպէս որ՝ ինչ և իցէ
 դժուարին գործք մտադիր աշխատան-
 քով և ըստ օրինի կարգաւորութեամբ
 միայն գլուխ կ'ելլէ , նոյնպէս ալ բա-
 րոյական գործոց մէջ յառաջադիմու-
 թիւն ընել ուզողը պէտք է որ ճանչ-
 նայ մտադրութեամբ մարդուս վախ-
 ճանը՝ և բնական օրինաց սկզբնական
 ճշմարտութիւնները , որոնցմով ինքնին
 յայտնի կ'ըլլայ առանձին մարդիկնե-

րուն ինչ վիճակի մէջ ըլլալը : Այս ետ-
քը այն սկզբնական շշմարտութեանց
վրայ հիմնած՝ կարգաւորէ իր բոլոր աշ-
խատանքը , առանձին ազգը կազմող
մարդկանց վիճակէն ճանչնալով ազգին
վիճակն ալ : Արդ եթէ առանձին մարդ-
կանց վիճակը ճանչնալն է կարևոր ազ-
գը ճանչնալու համար , առանձին մարդ-
կանց վիճակն ալ ճանչնալու համար
պէտք է որ ամէն մարդ սկսի նախ
ջանալու ճանչնալ ինքն իր վիճակը :
Այս այս բանին մէջ կը պակսին գրե-
թէ առհասարակ ամենայն մարդիկ ,
մանաւանդ կարգաւորեալ կրթութեան
սկզբունք առած չեղողները . այնպէս որ
զայս ճանաչմունքն ունենալու ետեւէ ե-
ղող իմաստուններն իսկ շատ կը դժուա-
րին . որովհետեւ այս է մարդկային անձ-
նասէր բնութիւնը իր անձին վրայ դա-
տաւոր կեցընել , և պահանջել որ ինքն
իր անձին դէմ արդար վճիռ տայ իր
ներքին բնական ազգմանը ականջ չը-
ղնելով , որն որ ամենեւին չախորժիր
պակասաւոր երևալ : Այս որովհետեւ
ըսինք՝ թէ կարգաւորութեամբ և մտա-
դրութեամբ ամէն դժուարին գործքերը
գլուխ կ'ելլեն , և այս ազգին ինչ վիճա-
կի մէջ գտնուիլն ալ ճանչնալը , ինչպէս
որ տեսանք , ամենադժուարին գործք
ըլլալով և ամենահարկաւոր , կը պա-
հանջուի որ մեր վերի ըսած կարգաւո-
րութիւնն ալ ամենաճիշդ ըլլայ . այս-
ինքն ազգին ճանաչումը սկսի ամէն
մարդուն իր անձին ինչ վիճակի մէջ
ըլլալը ճանչնալէն : Այնպէս ալ մտա-
դրութիւնը պէտք է որ ըլլայ խորագին և
զգոյշ , հիմնեալ ուղիղ տրամաբանութե-
վրայ . որովհետեւ գլուխ հանելու գործ-
քերնիս է ուղիղ ճանաչմունքը ազգին
վիճակին վրայ՝ որ է բարոյական և բոլ-
րովին մտաւոր գործք մը , անոր համար
մտադրութեւն ընելու գործքերնիս ալ
հարկաւ պէտք է որ ըլլայ մտաւոր՝ որ է
անսխալ տրամաբանութիւն : Արդ այս
բանս որ ըստ ինքեան դժուարին է և
սաստիկ մտադրութեան կարօտ չսխա-
լելու համար , տես ուրեմն թէ որչափ
աւելի կը դժուարանայ՝ երբ հարկ ըլլայ

մէկու մը զայս տրամաբանութիւնը գոր-
ծածել ընդդէմ անձնասիրութեան՝ իր
անձին վրայ . այնչափ որ՝ այս բանս
աշխարհիս մէջ քաղաքական օրինաց
առջև անկարելի դատուած է , և ասան-
կով եղած դատաստանը անընդունելի .
իբրև թէ մէկ անձ մը իրեն դէմ ըլլա-
լու դատաստանը ինքը քննէ ու վճռէ :
Այս մեր առաջադրեալ վախճանին
հասնելու համար այս բանս ամենա-
հարկաւոր է , այնպէս որ՝ առանց ասոր
անկարելի է ըստ կարգի գործել և ազ-
գին վիճակը ճանչնալ : Այս որովհետեւ
այս հարկաւոր ճանաչմունքն ունենալու
արգելք ընողը անձնասիրութիւնն է ,
որով քանի որ մէկն իր անձէն չբաժ-
նուիր՝ չկրնար իր անձին վրայ ուղիղ
դատաստան ընել , անոր համար պէտք
է որ իր անձը քննել ուղղը իրմէն
դուրս ելլէ . որ եթէ նիւթապէս անկա-
րելի է , բայց մտքով կրնայ այսպիսի
բաժանմունք մը ըմբռնել՝ անձնասիրու-
թեան կրքէն ինքզինքը մերկացնելով՝
այսպէս : Ամէն մարդ կրնայ ինքզինքը
ճանչնալ՝ մէյնը իր մարդկութիւնը մար-
մնով ընկերական , մարդկանց մէջ բը-
նակող , անձնասէր՝ որ ըստ պարա-
գայից ժամանակին պատիւ և նախա-
տինք կ'ընդունի . և երկրորդ՝ պարզ ,
անմահ հոգի մը , որուն ոչ ոք կրնայ վը-
նասել և ոչ նախատել . և այս հոգին ա-
զատ ըլլալով մարդու դատաստանի տակ
իյնալէն , կրնայ ինքն ունենալ ուղիղ
դատումն : Արդ ուր կ'ուզէ իր մարդ-
կութեան վիճակը ճանչնալ , իր պարզ
հոգւով հեռանայ իր մարդկութենէն՝
մտաց ամփոփմամբ , և այնպէս դարձնէ
մէյնը հոգւոյն աչքը տիեզերաց վրայ ,
տեսնէ ամէն արարածները և բիւրք
բիւրուց մարդիկը՝ ամէնքն ալ իրարմէ
տարբեր մտածող և գործող , և զա-
մէնքն ալ իրենց մտածութեանը հաւ-
նած . և զիտէ թէ ամենուն մտածու-
թիւնը մէկ տեղ առած՝ որչափ կը զա-
նազանին իրարմէ : Այն ալ զարձնէ
հոգւոյն աչքը Աստուծոյ անչափ իմաս-
տութեան վրայ , և տեսնէ թէ ինչպէս
ամենուն մտաց սանձն ունի , և ինչպէս

բնական և գերբնական օրէնքներով՝ խելքէ մտքէ դուրս ճամբով, կը կառավարէ իր արարածները : Այսչափ անթիւ և անհամար գիտելիքներու և մշտաց դատաստաններու մէջ նկատէ իր մարդկութիւնն ալ, որ իր մտածութեանը հաւանած՝ կարծէ բովանդակել իր տկար մտացը մէջ զամէն բան, և կը համարի թէ իր կարճ ուղղադատութիւնը ամէն բանի կը հասնի :

Այսպիսի տկարութեան մէջ պարզ հոգին կը տեսնէ իր մարդկութիւնը, որուն տկար դատմունքը ուղղադատութիւն ըլլալէն այնչափ հեռու է, և իր միտքը այնչափ կարեւոր գիտելիքներուն անհմուտ և անձնասիրութեան գաղափարով պաշարուած և անկարող ուղիղ հետեւանք հանելու իր պակասաւոր տրամաբանութենէն, ինչպէս մէկ խուցի մը մէջ փակուած մարդ մը՝ որ խուցին չորս պատերուն նայելով՝ աշխարհի ընդարձակութեանը և մէջի արարածներուն վրայ տեղեկութիւն տալ ուզէ :

Պարզ հոգին այս ընդհանուր տեսութիւնը ունենալէն ետեւ, կը սկսի մտածել թէ ուղիղ տրամաբանութեամբ Աստուծոյ կարգաւորութեանը համեմատ խորհելու և գործելու համար անթիւ բան կայ գիտնալիք, իսկ բանականութիւնս թանձր մարմնոյ մը մէջ փակուած, մինչդեռ կը փափաքի վայելել անվախձան երջանկութիւն, և կը կարծէ անսխալ տրամաբանութեամբ գործել. և կ'ուզէ հասնիլ 'ի գերաստիճան բարձրութիւն, կը ցանկայ զ'Աստուած տեսնել ու վայելել, Աստուծոյ փառացը հաղորդ ըլլալ, ամէն բանին խելք հասցնել, ինքը ասոնց ամենէն զրկուած, անարգութեան նիւթ եղած, ուրիշ բան չէ մնացեր քովը իր բնական կատարելութենէն, բայց եթէ փափաք վայելող ըլլալու այն ամէն արտօնութիւնները, զորոնք շատ անգամ սգիտութեամբ կարծէ թէ իր ջանքով և կոյր անձնասիրութեամբ պիտի ձեռք ձգէ. զորոնք, եթէ մարմինը արգելք չընէր, յիրաւի պիտի ունենար : Բայց աւելի գէշն այն է՝ որ մարմնոյն մէջ փակուած

ըլլալով և զրկուած իր կատարելութիւններէն, ինքը սգիտութեամբ կ'ուզէ հանգչիլ իր թշուառութեւր մէջ, և չկրնալով՝ փոխանակ անդրադառնալու, կը սկսի խարդախել անձնասիրութիւնը :

Պարզ հոգին զասոնք ամէնը կը տեսնէ, և կ'իմանայ ևս թէ որչափ որ աւելի սգէտ է իր մարդկութիւնը և քիչ գաղափար ունի բնական և գերբնական բնութեան օրինաց վրայ, այնչափ աւելի վստահութեամբ իր փափաքները կատարելու ետեւէ ըլլալու հետ է. ու իրաւունք կը սեպէ ամէն ծուռ ճամբաներով իր երջանկութիւնը գտնելը, չձանչնալով ոչ ճամբաներուն ծուռութիւնը և ոչ ալ իր փափաքած երջանկութենէն խիստ հեռու պտրտիլը :

Պարզ հոգին այսպիսի ճանաչմունք ստանալով իր և ընդհանուր մարդկութեան վրայ, անտարակոյս է որ քիչ շատ իր անձը պակասաւոր կը գտնէ. և թէ քիչ մըն ալ սրէ իր հոգւոյն աչքը, յայտնի կը տեսնէ իր անձին որպիսի խեղճութեան վիճակի մէջ ըլլալը, և թէ որչափ կը սխալի եղեր ինքը այն հակառակութեան կարծիքներուն մէջ, որոնցմով իր և իրեններուն երջանկութիւնը հոգալու կը ջանար :

Բայց եթէ մէկը բնական ինքնահաւանութեամբ այնպէս կապուած գտնէ ինքզինքը, որ չկրնայ տեսնել իր պակասութիւնները, այսչափն ալ բաւական է որ պարզ հոգով տեսնելով անհուն գիտելեաց անբաւութիւնը, անդրադառնայ թէ իր գիտութիւնն ու ճանաչմունքը խիստ շատ բանի կարօտ է, և թէ կրնայ ինքը սիրալաժ ըլլալ իր հաւանած մտածմունքներուն մէջ : Միայն այս ճանաչմունքն ալ կրնայ առաջնորդել մարդուս իր վիճակը ճանչնալու. վասն զի թէպէտ մարդկային բնութիւնը ինքնահաւանութիւն կրնայ ինքզինքը խելացի յաջողամիտ սեպել, բայց որչափ որ ալ բնական հպարտ մարդ ըլլայ, չկրնար իր չսոված գիտութեանց մէջ ինքզինքը հմուտ սեպել :

Կը շարունակուի :